

ԱՄԵՆԱՅՆ ԶԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԶՅ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Յունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Յայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Յայաստանի Յանրապետութեան Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը:



Նորին Սրբութիւնը նշանակման առիթով շնորհաւորեց նախարարին եւ նաղթեց Սուրբ Յոգու առաջնորդութիւնը, որպէսզի նա կարողանայ աշխարհի ներկայ բարդ եւ դժուարին ժամանակներում հայրենիքի շահերը լաւագոյնս պաշտպանել եւ երկրի համար դրական արդիւնքներ արձանագրել:

Ամենայն Յայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Յայոց Եկեղեցին մշտապէս քայլ ել է ազգի հետ, առաջնորդել նրան եւ պատմութեան ընթացքում զօրավիգ է եղել հայրենի պետութեանը, իսկ պետականութեան բացակայութեան պայմաններում հայրողիների մէջ վառ է պահել անկախ պետականութիւնը վերականգնելու նախանձախնդրութիւնը:

Վեհափառ Յայրապետն արձանագրեց նաեւ, որ պետականութիւնն է ազգի յարատեւութեան երաշխաւորը եւ Յայոց Եկեղեցին, հաւատարիմ հայրերի այս պատգամին, պիտի շարունակ նեցուկ լինի հայրենի պետութեանը, որպէսզի այն լինի բարուք եւ զօրաւոր:Պրն. Զոհրապ Մնացականեանը, շնորհակալութիւն յայտնելով Վեհափառ Յայրապետի բարեմաղթանքների եւ աղօթքների համար, ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարի պաշտօնը մեծ պատասխանատուութիւն եւ պարտաւորութիւն է ենթադրում:

Վերջինս անդրադարձ կատարեց Յայոց Եկեղեցու պատմական առաքելութեանը եւ ազգային միասնականութեան ամրապնդման գործում կարելու դերակատարութեանը՝ քրիստոնէական հաւատը նկատելով ազգային ինքնութեան պահպանման սիւներից մէկը:

Զրոյցի ընթացքում խօսուեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպէս նաեւ հայրենիքի առջեւ ծառայած զանազան մարտահրաւերների մասին:

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

Ամենայն Յայոց Կաթողիկոսն ընդունեց ԶԲԸՄ Նախագահին

Յունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Յայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Մեղրակեանին:



Հանդիպմանն Ամենայն Յայոց Կաթողիկոսը եւ ԶԲԸՄ նախագահն անդրադարձան Հայաստանում եւ Սփիւռքում ազգի առջեւ ծառայած զանազան մարտահրաւերներին, դրանց դիմագրաւման գործում Հայ Եկեղեցու դերակատարութեանը, ինչպէս նաեւ քննարկեցին Մայր Աթոռի եւ ԶԲԸՄ համատեղ ծրագրերի ընթացքը:

Այս կապակցութեամբ պրն. Պերճ Մեղրակեանն ընդգծեց, որ միութիւնը, կարելուրելով ազգային կեանքում Հայոց Եկեղեցու պատմական առաքելութիւնը, մշտապէս բարոյական եւ նիւթական աջակցութիւն է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր ազգօգուտ նախաձեռնութիւններին՝ նպաստելով եկեղեցաշինական, հոգեւոր-կրթական, բարեգործական, սոցիալական եւ առողջապահական բազմաթիւ ծրագրերին: Դրանց շարքում մեծ ուշադրութիւն է դարձուել եկեղեցականների նոր սերնդի պատրաստութեան գործին, ինչի շնորհիւ այսօր բազում երիտասարդ հոգեւորականներ իրենց գնահատելի սպասաւորութիւնն են բերում Հայոց Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում:

Զրոյցի ընթացքում կարելուրեցին մատաղ սերնդի հոգեւոր եւ հայեցի դաստիարակութեանն ուղղուած ձեռնարկները:

ՄԵԾ ԿՈՐՈՒՄՏ



Ընկ. Յովհաննէս Առաքելեան Զորեքշաբթի 20 Յունիս 2018-ին, անակնկալօրէն մեկնեցաւ մեր մօտէն դառն կսկիծի մատնելով համայն գաղութը:

Ճշմարիտ մարդ մը յորդուն մարդկային վսեմ զգացումներով եւ խոհերով, ճշմարիտ քրիստոնէայ մարդ մը, ճշմարիտ հաւատարիմ գաղափարի ընկեր մը, որ ամբողջ կեանք մը նախանձախնդիր զոհողութեամբ ծառայած է Յունաստանին, Յունահայ գաղութին, Հայաստան աշխարհին, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիին եւ հաստատ հաւատքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, Հ.Բ.Ը.Միութեան, Արարատ Մշակութային Մարզական Միութեան, Ռ.Ա.Կուսակցութեան, ինչպէս նաեւ Աթէնքի ԵΘՆΙΚՕՏ մարզական համախմբումին:

Յունահայ գաղութը խորապէս կը սգայ իր անփոխարինելի կորուստը:

Պիտի անդրադառնանք իր կեանքին ու գործունէութեան մասին:

Այս առնչութեամբ անդրադարձ կատարուեց Մայր Աթոռի եւ ԶԲԸՄ հովանուներքոյ գործող հայորդեաց տների կառոյցի յետագայ ընդլայնման եւ ուսումնական գործընթացի արդիականացման ծրագրերին:

Նորին Սրբութիւնն այս առիթով իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց ԶԲԸՄ նախագահին եւ ԶԲԸՄ անդամներին Մայր Աթոռի առաքելութեանը ցուցաբերուող զօրակցութեան համար:

Գարեգին Բ. Կաթողիկոսը եւ ԶԲԸՄ նախագահը նաեւ խօսեցին ներհայաստանեան քաղաքական վերջին զարգացումների մասին: Համոզում արտայայտուեց, որ երկրում տեղ գտած փոփոխութիւնները կ'ամրապնդեն հայրենաբնակ ժողովրդի բարօր կեանքն ու կը նպաստեն պայծառ ապագայի կերտմանը:

ΟΙ ΑΡΜΕΝΙΚΟΙ ΑΠΡΙΛΟ-ΜΑΗΔΕΣ

Χαιρετισμός του Σήφη Κασσεσιάν
εκ μέρους του Κέντρου Ελληνο-Αρμενικών Μελετών



Σαν άλλος δρόμος δεν υπάρχει,
τη λύση δίνουν οι τρελλοί...

Λόγια του μεγάλου Αρμένι ποιητή Μπαρούιρ Σεβάκ για τις
Μαησιάτικες μάχες του 1918...

Κάθε Απριλο-Μάη τιμούμε την αρμενική εθνική "τρέλλα". "Τρέλλα"
συνώνυμη με την υπέρβαση το σπάσιμο των δεσμών της λογικής, με την
άρνηση της υποταγής σε τετελεσμένα... "τρέλλα" ισότιμη και αντάξια και
ομοούσια με την "τρέλλα" του Ζαλόγγου, με το "Μολών Λάβε" των
Θερμοπυλών, με το ΟΧΙ του '40, με την απάντηση του Μαρμαρωμένου
Βασιλιά που αντηχεί εκκωφαντικά από τα βάθη των αιώνων:

"Το δε την πόλιν σοι δούναι ουκ εμπόν εστί ουδέ τινός των εν αυτή
οικούντων..."

Ήταν τρέλλα άραγε το ότι οι Αρμένιοι έμειναν 800 χρόνια υπό τον
τουρκικό ζυγό χωρίς ν' αρνηθούν την πίστη τους, όπως π.χ. οι Κούρδοι, οι
Βόσνιοι κι ένα μεγάλο μέρος των Αλβανών; Ήταν τρέλλα που δεν το
έκαναν αυτό ακόμα κι όταν το γιαταγάνι του δήμιου υψώθηκε πάνω από
τους αυχένες τους; Μπορεί...

Ήταν τρέλλα όταν στάθηκαν να προασπίσουν το τελευταίο κομμάτι
πατρικής γης, το Μάη του 1918, αντί να σκορπιστούν στις γύρω χώρες,
στη Γεωργία, την Περσία, τη Ρωσία, αντί να παραδοθούν στους εισβολείς;
Μπορεί...

Ωστόσο, τέτοιες κι ανάλογες τρέλλες χαρίζουν στους λαούς την
αθανασία...

Η ιστορία είναι ένα τερπνό ανάγνωσμα. Η ευφυία ενός πολιτικού, η
ετοιμότητα ενός στρατηγού, ο ηρωισμός ενός απλού μαχητή, αλλά και οι
λεπτομέρειες του ιδιωτικού και του δημόσιου βίου και του έργου ενός
μεγάλου συγγραφέα ή καλλιτέχνη μας συναρπάζουν. Το σπουδαιότερο,
όμως, χαρακτηριστικό της ιστορίας είναι ότι διδάσκει, ότι προβάλλει
παραδείγματα προς αποφυγήν και πρότυπα προς μίμηση.

Η διδαχή που προβάλλει μέσα από τα γεγονότα του αρμενικού Απριλο-
Μάη έχει ένα όνομα: ομοθυμία. Ομόθυμα δεχτήκαμε τον θάνατο τον
Απρίλη του 1915, για να κερδίσουμε ως λαός το δικαίωμα στην αθανασία.
Ομόθυμα σταθήκαμε απέναντι στον εισβολέα το Μάη του 1918 και τον
νικήσαμε. Όσο πολεμούσαμε ως στρατός -από το Δεκέμβρη του 1917-
υποστήκαμε ήττες πολλές. Χάσαμε το Ερζιντζάν, την Ερζερούμ, το Καρς,
το Βαν... Στα τέλη του Μάη του '18, όμως, σταθήκαμε απέναντι στον εχθρό
όχι σαν στρατός, αλλά σαν λαός. Ένοπλοι και άμαχοι. Άντρες, γυναίκες
και παιδιά. Και νικήσαμε. Νικήσαμε γιατί πολεμήσαμε ομόθυμα.

100 χρόνια μετά το 1918, τον Απριλο-Μάη του 2018 -στις μέρες μας,
δηλαδή- ο αρμενικός λαός κέρδισε μια πιο σπουδαία μάχη από εκείνη του
Σαρνταραμπάτ. Χάρη στην ομοθυμία του. Η νίκη ήταν πιο σπουδαία γιατί
ο εχθρός ήταν πιο επικίνδυνος. Γιατί ήταν εντός των τειχών και γιατί τ'
όνομά του ήταν αρμενικό. Μιλούσε τη γλώσσα μας κι έμοιαζε να είναι ένας
από μας. Όμως ήταν χειρότερος από τον Τούρκο. Ο Τούρκος σκότωνε τα
σώματά μας. Η κλεπτοκρατική ολιγαρχία δολοφονούσε την ψυχή του
λαού μας. Στα τριάντα χρόνια της ύπαρξής της η κλεπτοκρατία έδιωξε
από την πατρίδα τουλάχιστον 1.500.000 Αρμένιους. Πέντε φορές
περισσότερους απ' όσους έσφαξε ο Σουλτάνος Αμπντούλ Χαμίτ, σε ίσο
χρονικό διάστημα. Η κλεπτοκρατία καταρράκωσε την ιδέα της
ανεξαρτησίας κι έκανε την Αρμενία μια χώρα στην οποία δεν μπορούσαν

να ζήσουν οι Αρμένιοι.

Η πλουτοκρατία έπεσε χάρη στην ομόθυμη στράτευση του λαού μας.
Έχουμε τώρα μια λεύτερη πατρίδα. Μπορούμε να πούμε τώρα σ'
ολόκληρο τον κόσμο ό,τι εμείς, οι Αρμένηδες, δεν ανεχόμαστε κανένα
τύραννο. Ακόμα κι αν τ' όνομά του είναι αρμενικό. Ακόμα κι αν είναι
αρμενόφωνος...

Φίλοι, ο λαός μας όρθωσε το ανάστημά του απέναντι στον εχθρό το
1915, το 1918, το 2018. Μπορούμε να είμαστε περήφανοι γι' αυτό.
Μπορούμε να είμαστε περήφανοι, να είναι καθένας από σας περήφανος,
για τον σπουδαίο ρόλο που του επιφυλλάσσει η Ιστορία. Τι καλούμαστε
τώρα να πράξουμε εμείς οι Αρμένιοι της διασποράς; Καλούμαστε να
ενισχύσουμε τη λαοπρόβλητη κυβέρνηση της πατρίδας μας, να
βοηθήσουμε στο ριζωμα και τη διεύρυνση της δημοκρατίας, να ζητήσουμε
την επιστροφή στη χώρα του εθνικού πλούτου που κλάπηκε και την ηθική
και ποινική καταδίκη των τυράννων. Καλούμαστε να συμβάλουμε στην
αποκατάσταση πραγματικών ψυχικών δεσμών ανάμεσα στη διασπορά
και το λαό και την ηγεσία της Αρμενίας, σχέση ειλικρινή, άμεση και
ανοιχτή, χωρίς τη μεσολάβηση ύποπτων, ιδιοτελών μεσαζόντων.
Καλούμαστε να κρατήσουμε την πολιτιστική κληρονομιά μας και την
εθνική μας ταυτότητα. Και να μην επιτρέψουμε να παραγραφούν από
τη συνείδηση της Ανθρωπότητας τα εθνικά μας δίκαια.

Ο αγώνας μας συνεχίζεται. Ο Μαμικονιάν, ο Χριμιάν Χαΐρικ, οι
φενταήδες μας, ο Παραμάζ, ο Νταματιάν, οι ήρωες-μάρτυρες του 1915, οι
μαχητές του 1918, οι αγωνιστές του 2018, όλοι οι "τρελλοί" της αρμενικής
ιστορίας μας προσκαλούν να βαδίσουμε στα χνάρια τους, να μιμηθούμε το
παραδείγμα τους.

Αγώνας με ομοθυμία, ομοψυχία, ομόνοια, ενότητα...

Για να βγουν αληθινά και για τη δική μας γενιά τα λόγια του Μπαρούιρ
Σεβάκ (διαβάζω από την ωραία μετάφραση του Αγκόπ Τζελαλιάν):

Μα εμείς δεν πέσαμε, τραβάμε μπρος
Δεν αργοσβήνουμε, νάμαστε εμείς
Όταν σημάνει συναγερμός
για να πληρώσουμε χρέος τιμής.

Ամերիկահայ Բանաստեղծ Փիթըր Պալարեան Հայաստան Կ'այցելէ

Հայաստանի Կր գնդուի
ամերիկահայ գրող և
բանաստեղծ Փիթըր
Պալարեան: Բանաս-
տեղծը «Արմնասիո»-ի
թղթակիցին յայտնած է,
որ ռեզիդենտ է Հայաս-
տանի նոր սերունդով:
Չորեքշաբթի, 13 Յունիսին
ան իր ծննդեան օրը նշած
է Վանաձորի մէջ ու
հիացած Լոռիի բնուի-
թանք ու սարդուկով:



«Յունիսի 20/6/18-ին նշած եմ Վանաձորի մէջ, այս ցացած
Հայաստ: Մարդիկ շատ ջերմ կ'ընդունէին զիս, բոլորը կարկանդակ
կ'առաջարկէին: Տարեդարձս երկու կարկանդակով նշած եմ, ասիկա
իմ ծննդեանս լուսադէպ օրն էր»,- հարցազրոյցին ընթացքին
խոստովանած է ամերիկահայ գրողը:

Յիշեցնենք, որ «Օգոնի Հանդէս» բանաստեղծութիւններու
ժողովածոյին համար 2016-ին Փիթըր Պալարեան արժանացաւ
«Փոլիցըր» մրցանակին, «Բանաստեղծութիւն» անուանակարգին մէջ:
Նշենք, թէ «Օգոնի Հանդէսը» ժողովածոյին հայերէն
թարգմանութիւնը շուտով պիտի հրատարակուի Հայաստանի մէջ:

Դու ի՞նչ կ'ընես
Արցախի համար



Ազգային Սլացք

ԱԶԳԱՅԻՆ ՍՓԻՒՔ. ԴԵՊԻ ՔԱՌՍԱՑՈՒՄ

ՊԱՐՈՅՐ 3. ԱՂՊԱՇԵԱՆ

Յաճախ (կամ մի՞շտ) կը խօսուի Հայաստանի անբաղձալի կացութեան, անհանդուրժելի վերիվայրումներուն կամ անհաճոյ երեւոյթներուն մասին, որոնք կը տանջեն ու կը մտահոգեն նաեւ սփիւռքահայութիւնը:

Անկասկած, բնական է նման մօտեցումը եւ ճիշդ է հակազդեցութիւնը, այնքան ատեն որ հայութեան մեծամասնութիւնը իրաւունք ունի այդ ձեւով արտայայտուելու եւ այդ ոճով վերաբերուելու իւրաքանչիւր հայաստանավնաս կամ հայաստանադէմ արարքի մը ու կեցուածքի մը պարագային:

Ընդունինք որ անկախ Հայաստանը, իր Գ. Հանրապետութեամբ եւ երեք նախագահական իշխանութիւններով, անցաւ ելեւէջներէ, արկածախնդրութիւններէ ու ցնցումներէ, որոնք ահաւոր ազդեցութիւն ու հետեւանքներ ունեցան Հայաստանի ու ժողովուրդին վրայ, դուռ բանալով արտագաղթի վտանգաբեր եւ անվստահութեան առաջացման վրայ:

Այս բոլորը չէին կրնար աւելի երկար տեւել կամ մնալ անզայելի, մանաւանդ որ սփիւռքահայութեան իրապաշտ եւ իրատես հատուածները եւս կը տեսնէին իշխող վարչակարգին շարունակուող սանձարձակութիւնները եւ կը բաժնէին զրկեալ խաւերուն բողոքներն ու ցասումները:

Նիկոլ Փաշինեանի շարժումը եկաւ «կը բաւէ» գոռալու եւ նոր իշխանափոխութիւն ձեւաւորելու. իսկ ժողովուրդը ոչ անպայման Փաշինեանին հետեւելու հեւքի մէջ էր, այլ ամէն ոք, իր անյետաձգելի պարտականութիւնը նկատեց տապալել տիրապետող իշխանութիւնը, հետեւաբար բոլորին շահերը նոյնացան, օգտուելու եւ իրագործելու զանոնք:

Այսօր, յետ թաւշեայ յեղաշրջումին, նախկին իշխանութեան անկումը, նոր վարչապետութեան պաշտօնակոչումը պետական վարչամեքենային վերականգնումը, յոյսեր կը ներշնչեն, որ ամէն ինչ, առնուազն, բնական ուղի մը պիտի ունենայ:

Արցախի մէջ պատահած վերջին խռովութիւնները, փաստօրէն, կրկնութիւնն են Հայաստանի մէջ կայացածին, պարզապէս անոր համար, որ հոն ալ պարտաւորութիւնը կայ բան մը փոխելու, այսինքն՝ իշխանութիւնը, որ կառչած կը մնայ իր մենատիրութեան, յար եւ նման Հայաստանի Հանրապետութեան կուսակցութեան, առաւել՝ ենթակայ Սերժ Սարգսեանի ռազմավարութեան:

Այստեղ հարցը շատ աւելի փափուկ ու զգայուն է, որովհետեւ սահմանի հանդիպակաց կողմը կը գտնուին ազերիական զաւթիչ վոհմակները, Արցախեան ճակատը նուաճելու ընչաքաղցութեամբ:

Արցախի Հանրապետութեան նախագահութեան ու պետական աւագանիին կը մնան շուտափոյթ եւ արմատական լուծումներ գտնել ստեղծուած տագնապին, առաջին հերթին (արդեօ՞ք) նոր նախագահի մը ընտրութեամբ, որ ունենայ զօրաւոր եւ անզիջող անհատականութիւն, յարգուած ազգային-քաղաքական գործիչ եւ հեռու մնայ իր շուրջ դեգերող «ստուեր» լծակիցներէ:

Այսպէս կը տարուինք մտածելու, որովհետեւ այժմու նախագահը (ինչպէս իր նախորդը), իր շարք մը գործարքներով, գործընկեր մըն էր Սերժ Սարգսեանին եւ, մեղմ ըսած, հետեւորդ մը անոր ցուցումներուն:

Վստահաբար, այդ էր պատճառը, որ թաւշեայ յեղափոխութեան ընթացքին եւ անկէ ետք, Արցախի նախագահը յատուկ համակրութիւն ցուցաբերեց անոր դերավարին, թերեւս այն մտավախութեամբ, որ կրնան նման շարժեր ալ ունենալ երկրորդ հանրապետութեան մէջ... ինչ որ պատահեցաւ:

Այս արագ պատկերէն ետք, քիչ մըն ալ խօսինք Սփիւռքի ու սփիւռքահայութեան մասին, ուր տիրող մթնոլորտը մոխրագոյն ըլլալու շատ պատճառներ եւ երեւոյթներ ունի:

Անմիջապէս ըսենք, թէ ազգային կառոյցները, իրենց տարատեսակ ու բազմաբնոյթ գործունէութիւններով, կը գալարին հիւանդագին տատանումներու մէջ, մակընթացական ու տեղեկատուական փխրուն շարժերով:

Բայց, ինչո՞ւ այս զառիթափին վրայ պիտի յայտնուէր Սփիւռքը, երբ իր «ծնունդ»ն ետք, ան կրցաւ վերընթաց սլացք մը տալ իր գոյութեան, նոյնիսկ ասպագայական խոստմանալիութեամբ:

Եթէ օտարներն են, որոնք կը վկայեն, թէ սփիւռքահայութիւնը, ոչինչէն կրցաւ կազմել ու ծաղկեցնել իր գաղթավայրերը (համայնքավայրերը), համապատասխան ազգային կառոյցներով, վերակենդանացնող եւ վերապրեցնող ցանցերով եւ մարդուժերով, ապա, ի՞նչ է պատճառը այն անմխիթար գոյալիճակին, որուն մատնուած է այսօր ան ու կը ծփծփայ իր պարունակին մէջ:

Անշուշտ, արտաքին ազդակներն ու պայմանները ունեցած են իրենց ժխտական դետերը, օտարոտի միջավայրերն ու մտայնութիւնները՝ եւս, համաշխարհայնացումը՝ իր հերթին, բայց, ատոնք բաւարար պատճառներ են, որ՝

- Հայը իր ինքնութենէն թուլնայ
- Հայը հեռանայ իր շրջապատէն
- Հայերէն լեզուի գործածութիւնը նահանջէ
- Հայերէն գրաւոր թէ խօսակցական լեզուն աղճատուի
- Հայկական մշակոյթի պահպանման թափը նուազի
- Հայկական պատկանելիութեան գիտակցութիւնը գտնուի խարխափումի մէջ

Ոմանց համար, վերոյիշեալ մատնանշումներէն ոմանք կրնան վիճելի թուիլ, բայց, ասիկա ի՞նչ կը փոխէ չոր իրականութենէն կամ ինչո՞վ կ'արդարացուի տխուր վիճակը, երբ մեր չորսդին «կը վխտան» կաղացումի ու թերացումի բազմատեսակ օրինակներ:

Մեր կարծիքով, ամենէն խոցելի կողմը տիրող ճշմարտութեան առկայութիւնն է, իր անմախիթանքի, անփառունակ եւ անօրինակ զարգացումներով, ուր մեծագոյն բացակայութիւն են.

- Տեսիլքի դեկավարները
- Գիտակից պատասխանատուները
- Գործնամիտ առաջնորդները
- Յանձնառու ազգայինները
- Պատրաստակամ երաշխաւորները

Կարելի՞ է հաւատալ (կամ տեսնել), որ այս ձեռնհասութեամբ ու բարեմասնութեամբ նուիրեալներու թիւը շատ է կամ այդ տուեալներով թեկնածուները կը գրաւեն պատուաբեր տեղ մը:

Անկեղծօրէն, խիստ տարակուսելի է, թէեւ, ընդունինք որ, հայ ժողովուրդին մէջ չեն պակսիր այնպիսիներ, որոնք իրենց ազգային ծառայութիւններուն ու նուիրաբերումներուն մէջ, կը զբաղցնեն նախամեծար տեղեր:

Այդուհանդերձ, մեր խօսքը կը վերաբերի այն բացթողումներուն, որոնք սփիւռքահայ կեանքը զրկած են իր՝

- Հաւաքական ուժէն
- Միասնական կեդրոնացումէն
- Համագործակցական արդիւնաւէտութենէն
- Ծրագրուած նպատակասլացութենէն
- Աշխատունակ ճիգերէն

Բնական է, այս պակասաւորութենէն ի՞նչ կրնայ առաջանալ, այնքան ատեն որ անոնք ի վնաս սփիւռքահայութեան տկարացումին կը ծառայեն, Սփիւռքը կը մղեն բեւեռացումներու:

Վերջին հաշուով, մտահոգիչ պատկերը մեր առջեւն է. ամէնուրեք բաժանումներ, երկփեղկումներ, տարանջատումներ, անտարբերութիւններ, անփութութիւններ, մարդուժի նուազումներ, սերնդափոխութեան բացակայութիւն, ջահակրութեան շիջումը եւ բազմաթիւ այլ գործօններ, որոնք կը խախտեն հզօրութեան խարխափը:

Աւելին. կա՞յ քատրային յստակ ու մեկին քաղաքականութիւն մը, որ կրնայ Սփիւռքը պահել զգօն ու զգաստ, պատրաստակամ եւ յանձնառու:

Բայց. ո՞վ պիտի պատրաստէ, խնամէ, դաստիարակէ ու կոփէ այդ սերունդը, երբ անոր «ղեկ»ը կամ «նաւապետ»ը չկայ, իսկ եթէ ինչ որ տեղ կայ, ապա, ասիկա կը ծառայէ՞ համայնական կեանքի աշխուժութեան:

Ինչո՞ւ հասունցող նորահաս սերունդը կը խուսափի ազգային ծառայութենէն՝ մանկավարժութենէն, մամուլի մէջ ներգրաւուելէն, այդ եւ յարակից ասպարէզները նկատելով անյուսադրելի կամ անապագայ:

Կարելի է շարունակել շարքը եւ թուումները, բայց, ի՞նչ օգուտ, երբ դարմաններն ու լուծումները... ցնդած են, որովհետեւ զանոնք հովանաւորողներն ու գործադրողները թոյլ են, անպատասխանատու եւ անհեռանկար, «հող» պատրաստելով պարտուողականութեան, անձնատուութեան եւ ունայնութեան տիղմերուն մէջ:

Մեր խորագիրը անուանեցինք «քառասուն» հարցադրումով, որ կրնայ կծու նկատուիլ, բայց, երբ կը խորաչափենք Սփիւռքի իրադրութիւնը, իր բազմագոյն երանգներով, հաւկո՞ր պիտի ըլլայ չտեսնելու խոչընդոտային ու խութային ուղիները, որոնք կը խափանեն ու կը փշրեն Սփիւռքի միասնականութեան ուժականութիւնը ու կը ստեղծեն խառնափնդոր, մէկէ աւելի ճակատներու վրայ:

Պէյրուք

Նիկոլ Փաշինեան Պարգևատրուեցաւ «Արուեստի Խաղաղութեան» Պատուոյ Ոսկէ Մետալով

2018թ-ի յունիս 12-ին 22 վարչապետ Նիկոլ Փաշինեան ընդունեց «Արուեստի Խաղաղութեան» կազմակերպութեան հիմնադիր նախագահ Դանիէլ Վարուժան Շեճինեանը եւ կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցիչ Շեճինէ Գեորգեանը: Հանդիպման ներկայ էին նաեւ մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցը եւ վարչապետի մամուլային քարտուղար Արման Եղոյեանը:



Զրոյցի ընթացքին Շեճինեան իր խօսքին մէջ նշեց, որ պարուն վարչապետը կը վայելէ համայն հայութեան սէրն ու վստահութիւնը, եւ պատմութեան մէջ սա բացառիկ երեւոյթ է, երբ հրապարակի վրայ ժողովուրդը կ'ընտրէ իր վարչապետը:

Հանդիպման աւարտին Շեճինեան հանդէս եկաւ ելոյթով. «2014 թ-ին համահայկական 5-րդ համաժողովի ծիրէն ներս ինծի առիթ ընծայուեցաւ ծանօթանալու այն ստեղծագործող ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի հետ: Պոսթընէն հետեւելով Հայաստանի քաղաքական կեանքին եւ ծանօթ ըլլալով անոր գործունէութեան՝ ծանօթանալէ եւ այցեքարտեր փոխանակելէ ետք զինք հարցուցի՝ պարուն Փաշինեան ուկէ Չեզ այդքան դուխ:

Իմ հարցիս պատասխանը ստացայ 4 տարի անց: Պարգուեցաւ, որ պատմութիւնը կը ծնի յեղափոխութիւնը, ժողովուրդը կ'իրականացնէ, իսկ առաջնորդը կը նշանակուի ի վերուստ: Անոր դուխը պայմանաւորուած է ժողովուրդի սիրով, համերաշխութեամբ, փոխադարձ վստահութեամբ եւ միասնականութեամբ, ուր չկայ ամերիկահայ, չկայ պարսկահայ, կամ սուրիահայ, այլ կայ մէկ միասնական հայ ժողովուրդ, որոնք մէկ մարդու նման կը կատարեն իրենց առաջնորդին հրահանգները՝ որդեգրելով ձեռքերը վեր, խաղաղ, առանց բռնութեան պայքարի ձեւը:

«Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութիւնը հիմնուած է 2003 թ-ին, Պոսթընի մէջ, որ կրթական, մարդասիրական, անշահոյթ կազմակերպութիւն է, չունի որեւէ կուսակցական կամ կրօնական ուղղութիւն, որ կ'օգտագործէ արուեստի համընդհանուր լեզուն մարդոց բարօրութեան, հակամարտութիւններու խաղաղ լուծման, հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ արտերկրի մէջ Հայաստանի հեղինակութեան բարձրացման համար:

«Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութիւնը ձօնուած է աշխարհի մէջ խաղաղութեան պահպանմանը, խաղաղութիւն իրականացնողներուն եւ բոլոր անոնց, որոնք իրենց կեանքը կը վտանգեն մարդոց բարօրութեան համար www.peaceofart.org:

Ուստի, «Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութիւնը կը պարգևատրէ 22 վարչապետ Նիկոլ Փաշինեանը «Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութեան պատուոյ ոսկէ մետալով խաղաղ թաւշեայ յեղափոխութեան համար:

Ստորագրուած մայիս 8-ին, 2018 թվ.»:

Մահացած է դարաբաղեան շարժման ականաւոր գործիչ Իգոր Սուրատեան

Կիրակի՝ 17 Յունիսին, Երեւանի մէջ իր մահկանացուն կնքեց Դարաբաղեան Շարժման ականքներուն կանգնած Իգոր Սուրատեան: ԱՆ վերջերս Ուաշինկթըն եղած էր բժշկական խնամք ստանալու: Իգորի անուան հետ կապուած են Արցախի Հայաստանին միանալու ստորագրահաւաքի նախաձեռնութիւնը եւ Արցախեան ժողովրդային առաջին ցոյցերու կազմակերպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրահանգով Սուրատեանի յուղարկաւորութիւնը պիտի կազմակերպուի պետականօրէն:



Հաճելի էր Երեւանը Տեսնել Իբրեւ Ժպիտներու Քաղաք. Washington Post

Ամերիկեան հեղինակաւոր The Washington Post օրաթերթի լրագրող Տէյվիտ Իզնատիուս, որ ժամանած էր Հայաստան մասնակցելու «Աւրորա» ամենամեայ մրցանակի յանձնման պաշտօնական արարողութեան, Հայաստանի մէջ նախորդ ամիսներուն տեղի ունեցած քաղաքական գործընթացներուն վերաբերեալ յօդուած հրատարակ է արձանագրելով, որ Հայաստանի մէջ տեղի ունեցած են լծողվողաձարական բարեփոխումներ:



«Եթէ դուք լաւ լուրեր կը սպասէք հեռու հեռաւոր երկրէն, ահա Հայաստանի «թաւշեայ յեղափոխութեան» պատմութիւնը», այս խօսքերով կը սկսի յօդուածը ամերիկեան պարբերականի յայտնի լրագրողը: Ան կը նշէ, որ ներկայիս երկրին մէջ իշխանութեան գլխուն է երիտասարդ բարեփոխիչներու խումբ մը նկատելով, որ առիկա կարեւոր սկիզբ կրնայ ըլլալ ընդդէմ ողջ աշխարհի մէջ առկայ այն միտումին, թէ ազատութեան ու լաւ կառավարման ցուցանիշները անկում կ'ապրին:

«Այստեղ, հիմա, կարծես տօնական մթնոլորտ է, քանի որ հայերը կը վայելեն նոր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ «սիրոյ ու համերաշխութեան յեղափոխութիւն» որակուած դէպքերուն արդիւնքները: Փողոցներու մէջ կը նուագեն նուագախումբեր, մարդիկ հանրային վայրերու մէջ շատ հանգիստ կերպով կ'ողջունեն Փաշինեանը, եւ կը թուի, թէ յետխորհրդային մշուշը մաքրուած է», - կը նշէ Իզնատիուս:

Ան կը պատմէ, որ Յունիս 8-ին հանդիպում ունեցած է 22 վարչապետին հետ: Խօսելով յեղափոխութեան յաջորդող քայլերուն մասին՝ Փաշինեան Իզնատիուսին ըսած է, որ իր առաջնահերթ նպատակներէն մէկը պիտի ըլլայ վերջ տալու կաշառակերութեան: «Ես չեմ պատրաստուիր հրամաններ տալ դատաւորներուն, սակայն մենք պիտի փորձենք յստակացնել ու պատասխանատուութեան ենթարկել ամենաշատ կաշառակեր անձերը», - ըսած է 22 վարչապետը:

Լրագրողը կը նշէ, որ մենաշնորհներու դէմ պայքարելու նպատակով վարչապետին անհրաժեշտ է շահագործել նոր, աւելի փոքր ընկերութիւնները, եւ հաւանաբար առիկա հնարաւոր ըլլայ ազգային ներդրումային դրամատան միջոցով:

«Անցեալի ծանրացած դաշուրը կտորելը Փաշինեանէն պիտի խլէ իր ողջ իտելիզմն ու ուժը: Ան ինծի ըսաւ, որ շատ հաւանական է, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ իրականացնէ Հոկտեմբերին կամ Նոյեմբերին», - կը գրէ Իզնատիուս:

Ան կը նշէ, որ Հայաստանը այն հարցն է, որուն պարագային ինքը չի կրնար չէզոք դիրքի վրայ մնալ՝ հաշուի առնելով, որ իր հօր ընտանիքը հայկական արմատներ ունի: Պատմելով Հայաստանի մէջ տեղի ունեցած «Աւրորա» մրցանակաբաշխութեան մասին, Իզնատիուս կը նկատէ, որ Հայաստանը թէ՛ պատմականօրէն, թէ՛ յետխորհրդային ոչ վաղ անցեալին ունեցած է շատ վատ պահեր: «Հաճելի էր փոփոխութիւններու դրամաթիկ պահէն ետք Երեւանը տեսնել իբրեւ ժպիտներու քաղաք», - կ'եզրափակէ ան:



Ազգային Ժողովը Կողմ Քուէարկեց Մանուէլ Գրիգորեանի Նկատմամբ Քրէական Հետապնդում Յարուցելու Միջնորդութեան

Ազգային ժողովը փակ գաղտնի քուէարկութեամբ կողմ քուէարկեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու միջնորդութեան: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, քուէարկութեան արդիւնքները ներկայացուց Ազգային ժողովի հաշուիչ յանձնախումբի նախագահ Գագիկ Մելիքեանը:



Քուէարկութեան մասնակցած է 85 պատգամաւոր: Կողմ քուէարկած է 81, դէմ՝ 3 պատգամաւոր 1 քուէաթերթիկ անվաւեր համարուած է:

Մանուէլ Գրիգորեան Յունիս 16-էն ձերբակալուած է: Իրականացուած խուզարկութիւններով Մանուէլ Գրիգորեանին պատկանող կամ իր փաստացի տիրապետութեան տակ գտնուող առանձնատուներուն, մեքենաներուն, շէնքերուն, շինութիւններուն մէջ կատարուած են 6 խուզարկութիւններ, որոնց արդիւնքով յայտնաբերուած է վերցուած են 26 նոնակ, 19 հակահրասայլային ականանետ, աւելի քան 17,000 տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպէս նաեւ այլ ռազմամթերքներ ու հրազէն: Խուզարկութեամբ յայտնաբերուած է նաեւ 71,760 ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ տոլար, 67,350 եւրօ, 246,500 ուքրանական արժոյթ:

Բացի այդ, Արմաւիրի մարզի Արշալոյս գիւղի եւ Էջմիածին քաղաքի համապատասխան հասցէներուն վրայ գտնուող շինութիւններուն մէջ կատարուած խուզարկութիւններու արդիւնքով յայտնաբերուած է 33 փոխադրամիջոց, ներառեալ զինուորական նշանակութեան փոխադրամիջոցներ:

Արմաւիրի մարզի Արշալոյս գիւղի համապատասխան հասցէի վրայ կատարուած խուզարկութեամբ կենդանիներ պահելու համար առանձնացուած հատուածին մէջ յայտնաբերուած են, Տաւուշի մարզի Չորաթան գիւղի, Վերին Օաղկաւան գիւղի, Շիրակի մարզի Ախուրեանի, Երեւանի մի քանի եւ Էջմիածնի դպրոցներու աշակերտներուն եւ ուսուցիչներուն կողմէ հաւաքագրուած գումարներով ապրիլեան քառօրեայ պատերազմի մասնակիցներուն համար որպէս օգնութիւն ուղարկուած 160 հատ միսի պահածոյ, 44 հատ բանջարեղէնի պահածոյ, 33 հատ ձէթ, 9 պարկ եւ 60 տուփ մաքարոն, 14 տուփ թէյ, դեղորայք, զինուորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր եւ այլն:

Պահածոներու, կաթի տուփերուն մէջէն եւ արկղերուն վրայ յայտնաբերուած են «Իմ քաջ զինուոր» վերտառութեամբ աշակերտներու գրառումներ:

Ազգային Ժողովը 77 Կողմ Եւ 3 Դէմ Քուէով Հաւանութիւն Տուաւ Մանուէլ Գրիգորեանը Ազատութենէ Զրկելու Միջնորդութեան

ԵՏԵԻԱն.- Հայաստանի Ազգային ժողովը հաւանութիւն տուաւ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանը ազատութենէ զրկելու մասին Հայաստանի գլխաւոր դատախազի միջնորդութեան: Փակ քուէարկութեան արդիւնքները ներկայացուց Հայաստանի Ազգային ժողովի ժամանակաւոր հաշուիչ յանձնախումբի նախագահ Գագիկ Մելիքեան:

Մանուէլ Գրիգորեան ազատութենէ զրկելու մասին Հայաստանի գլխաւոր դատախազի միջնորդութեան քուէարկութեան մասնակցեցան 82 պատգամաւորներ: Կողմ քուէարկեցին 77, դէմ 3 պատգամաւորներ: Անվաւեր ճանչցուեցան 2 քուէաթերթիկներ:

Յիշեցնենք որ, Ազգային ժողովը 81 թեր քուէով արդէն հաւանութիւն տուած էր Մանուէլ Գրիգորեանը անձեռնախելութենէ զրկելու եւ անոր նկատմամբ քրէական գործ յարուցելու միջնորդութեան:

ՄԽԱԼ ՌԻ ԺԽՏԱԿԱՆ

Հայաստանի մէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Ս.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի դէմ օրակարգի վրայ բերուած անհիմն պահանջները ազգային-եկեղեցական կեանքէ ներս կը շարունակեն արձագանգ գտնել: Թէեւ, սա շատ մեծ ազդեցութիւն մը չէ ունեցած, սակայն հաւատացեալ ժողովուրդին տեսակէտէ ցաւալի կը համարուին նման ծայրայեղական մտտեցումները, որոնք կը սպառնան հոգեւոր կեանքի անդորրութեան: Այս կապակցութեամբ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի Կրօնական ժողովի ատենապետ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեան յայտարարութիւններ ըրաւ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթին: Նորին սրբազնութեան հետ այս առաւօտ ունեցանք հեռախօսազրոյց մը, որու ընթացքին ան զօրակցութիւն յայտնեց Ամենայն Հայոց Ս.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին համար եւ ըսաւ.



«Ճիշդը ըսելու համար՝ ես շատ լուրջ չեմ ընկալեր այս բոլորը: Ընդդիմադիր շարժումներ միշտ եղած են ու կրնան ըլլալ: Այս վերջին իրադարձութիւնները աւելի տարբեր համայնապատկերի մը վրայ կը ներթափանցեն: Այս ընդդիմադիր շարժումը ի յայտ եկած է ուժ առնելով Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն: Որքան կը հետեւիմ, Վեհափառ Հայրապետի դէմ հանդէս եկողները համակիրներ գրեթէ չունին: Յամենայնդէպս սա վտանգաւոր երեւոյթ մըն է, սխալ ու ժխտական: Վտանգաւոր է, որովհետեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ տեսակէտէ յաչա աշխարհի ու յաչա համաքրիստոնէական ընտանիքին սա լաւ երեւոյթ մը չէ: Ես կը զարմանամ, որ իրենց գլուխը կան քանի մը եկեղեցականներ: Անհասկնալի է նաեւ, որ ինչու կամ ինչպէս հանդուրժողութիւն ցոյց կը տրուի իրենց նկատմամբ: Ես կը փափաքիմ առաջին յարմար առիթով մեկնիլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, տեղւոյն վրայ շնչել մթնոլորտը՝ աւելի խորաթափանց ընկալելու համար այս բոլորը:

«Մեր եկեղեցոյ պատմութիւնը ծանօթ է բոլորին: Կաթողիկոսներու կամ պատրիարքներու առանց մահու փոփոխութիւնը միայն քաղաքական դրդապատճառներով կը ըլլայ: Աշխարհի ամէն տեղ պետութիւնը երկրի մը մէջ Աստուծոյ ստուերը կը համարուի: Այս խնդրի պարագային ալ հիմնական նրբութիւնը հետեւեալին մէջ է. արդեօք Հայաստանի ներկայ իշխանութիւնները նեցուկ պիտի կանգնին ն այս բոլորին, թէ ոչ: Եթէ պետական աջակցութիւն չըլլայ, արդէն այս փոքր խումբը ոչինչ կրնայ ընել:»

Երկուշաբթի, Յունիս 11, 2018

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆՆ ԸՆԴՈՒՆԱԾ Է «ԹՈՒՄՕ» ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒ ԿԵԴՐՈՆԻ ԶԻՄՆԱԴԻՐ ՍԵՄ ՍԻՄՈՆԵԱՆԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինեան ընդունած է «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաներու կեդրոնի հիմնադիր Սեմ Սիմոնեանը: Զրուցակիցները քննարկած են «Թումօ» կեդրոնի գործունէութեան նոր նախաձեռնութիւններուն եւ ծրագիրներուն առնչուող շարք մը հարցեր: Վարչապետը կարեւորած է «Թումօ»-ի գործունէութիւնը եւ ընդգծած, որ այն կրնայ ամբողջ աշխարհի մէջ դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինեան նշած է, որ Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է աջակցելու Սեմ Սիմոնեանի գլխաւորած խումբի տարբեր ծրագիրներուն եւ նախաձեռնութիւններուն, որոնք ուղղուած են կրթութեան որակի բարձրացման եւ երիտասարդ սերունդի զարգացման: Պարոն Սիմոնեանը ողջունած է վարչապետի ներկայացուցած գաղափարը եւ տեղեկացուցած է, որ կը նախատեսեն «Թումօ»-ի կեդրոններ հիմնել Փարիզի, Մոսկուայի, Թիրանայի, Պէյրութի, ինչպէս նաեւ Հայաստանի զինուած ուժերու տարբեր զօրամասերուն մէջ: Այնուհետեւ Սեմ Սիմոնեան անդրադարձած է Բարձրագոյն կրթութեան միջպուլիական կեդրոնի ստեղծման ծրագիրին, բարձրագոյն կրթութեան համակարգին մէջ բարեփոխումներու իրականացման վերաբերող այլ հարցերու եւ նախաձեռնութիւններու:





ΚΑΛΟΚΑΙΡΙΝΗ ΓΙΟΡΤΗ ΤΟΥ ΙΔΙΩΤΙΚΟΥ ΣΧΟΛΕΙΟΥ ΤΗΣ ΓΕΝΙΚΗΣ ΑΡΜΕΝΙΚΗΣ ΕΝΩΣΗΣ ΑΓΑΘΟΕΡΓΙΑΣ «ΑΡΤΑΚΙ ΚΑΛΠΑΚΙΑΝ»



Με απόλυτη επιτυχία στέφθηκε για μία ακόμη χρονιά η τελική γιορτή του καλοκαιριού που διοργάνωσε το Ιδιωτικό Σχολείο της Γενικής Αρμενικής Ένωσης Αγαθοεργίας «Αρτάκι Καλπακιάν», την Τετάρτη 13 Ιουνίου 2018 στην αίθουσα εκδηλώσεων «Χραντ και Λουίζ Φενερτζιάν», παρουσία επίτιμων προσκεκλημένων, γονέων, μαθητών και άλλων φίλων του Σχολείου.

Μεταξύ άλλων την γιορτή τίμησαν με την παρουσία τους ο Πανοσιολογιότατος Τοποτηρητής του Μητροπολίτη της Αρμενικής Εκκλησίας στην Ελλάδα, κύριος Χορέν Αρακελιάν, ο Πρόεδρος της Αρμενικής Δημοκρατίας στην Ελλάδα, κύριος Φατέι Τσαρτσουλιάν, η Πρόεδρος της Διοίκησης της Γ.Α.Ε.Α στην Ελλάδα και Αντιδήμαρχος Κοινωνικής Αλληλεγγύης στο Δήμο Βάρης Βούλας Βουλιαγμένης, κυρία Ωσαννά Καραγιάν. Επιπλέον, παρευρέθηκαν στην εκδήλωση ο Νόμιμος Εκπρόσωπος του Σχολείου, Δρ. Χαμπίκ-Σαχάκ Μαρουκιάν, η επί σειρά ετών ευεργέτιδα του Σωματίου, κυρία Λουίζα Φενερτζιάν, καθώς και εκπρόσωποι των φορέων, των σωματείων, των συλλόγων και των σχολείων της Παριοικίας μας.

Οι μαθητές του Σχολείου με μεράκι και φαντασία δραματοποίησαν θεατρικά έργα στην αρμενική και ελληνική γλώσσα δίνοντάς τους ζωή πάνω στη σκηνή. Ακόμη, χόρεψαν παραδοσιακούς αρμένικους χορούς, απήγγειλαν ποιήματα, τραγούδησαν και παρέσυραν με τον ενθουσιασμό τους όλους τους παρευρισκομένους.

Στο τέλος της εκδήλωσης έγινε η απονομή των διπλωμάτων στους απόφοιτους του Νηπιαγωγείου και της Στ' τάξης Δημοτικού από τον κύριο Πρόεδρο και από την κυρία Πρόεδρο της Γ.Α.Ε.Α. Το γιορταστικό κλίμα ολοκληρώθηκε με αναμνηστικές φωτογραφίες εκπαιδευτικών και μαθητών και με ευχές για καλή αντάμωση τον Σεπτέμβρη.



Հ.Բ.Ը.Մ.-ԵԱՆ «Ա. ԳԱԼՓԱՔԵԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՄՍՎԵՐՁԻ ՀԱՆՂԵՍԸ

Հ.Բ.Ը.Մ.-եան «Ա. Գալփաքեան» Վարժարանի ամսվերջի հանդիսը, տեղի ունեցաւ Չորեքշաբթի Յունիս 13-ին, երեկոյեան ժամը 7-ին, վարժարանի «Հրանդ եւ Լուիզ Ֆեներճեան» հանդիսասրահին մէջ:

Հանդիսութիւնը իրենց ներկայութեամբ պատուեցին Յունահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Խորէն Վարդապետ Առաքելեան, Հ.Հ. Դեսպան՝ Ֆադէյ Չարչոյլեան, Հ.Բ.Ը.Մ.-եան Ատենապետ եւ փոխ քաղաքապետ Վարի, Վուլա, Վուլիադմէի քաղաքապետարանի՝ Օվսաննա Գարայեան եւ վարչական անդամներ, Նախկին Ատենապետ Հ.Բ.Ը.Մ.-եան՝ Դոկտ. Համբիկ-Սահակ Մարութեան, երկարամեայ բարերարուհի՝ Տիկ. Լուիզ Ֆեներճեան, մարզական եւ մշակութային միութիւններու եւ վարժարաններու ներկայացուցիչներ, Ծնողաց Մարմինը ինչպէս նաեւ յունահայ հասարակութիւնը:

Բացումը կատարուեցաւ յունական-հայկական եւ Հ.Բ.Ը.Մ.-եան քայլերգներով, նախակրթարանի աշակերտներու կողմէ:

Մանկապարտեզի եւ նախակրթարանի աշակերտները, իրենց ճոխ յայտագրով, ուրախ զուարթ երեկոյ մը հրամցուցին հանդիսականներուն:

Բեմը կենդանացաւ յունական - հայկական թատերականներով, հայկական - յունական աւանդական պարերով, արտասանութիւններով եւ երգերով: Վարժարանի սան - սանուհիները յաջողապէս հաղորդեցին յունական եւ հայկական մշակոյթի ժառանգութիւնը:

Շրջանաւարտներու հրաժեշտի խօսքէն վերջ, Հ.Հ. Դեսպան՝ Պրն. Ֆադէյ Չարչոյլեանի եւ Հ.Բ.Ը.Մ. Ատենապետ Օվսաննա Գարայեանի ձեռամբ տեղի ունեցաւ վկայականաց բաշխումը:

Հ.Բ.Ը.Մ.-եան Ծնողաց Մարմինը եւ Հ.Բ.Ը.Մ.-եան Տիկնանց Մարմինը յուշանուէրներ բաժնեցին շրջանաւարտներուն:

Հանդէսի աւարտին, Աթենքի Հ.Բ.Ը.Մ.-եան Կեդրոնական Յանձնաժողովը հիւրասիրեց ներկաները:

Շնորհաւորութիւններ բոլոր շրջանաւարտներուն եւ ծնողաց, մաղթելով յաջողութիւն եւ փայլուն ապագայ:



«Երեւան Տարագֆէտ» 4-րդ Փառատօնը Պիտի Կայանայ Օգոստոս 4-ին

«Երեւանեան ամառ 2018»-ի ծիրէն ներս Օգոստոս 4-ին Հիւսիսային պողոտայի վրայ պիտի կայանայ «Երեւան Տարագֆէտ» 4-րդ փառատօնը:

Ըստ «Հայերն այսօր»-ի՝ ձեռնարկին ծիրէն ներս ժամը 18:00-20:00 տեղի պիտի ունենայ ցուցահանդէս-տօնավաճառ՝ մասնակցութեամբ ժողովրդական վարպետներու, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերութիւններու, թանգարաններու, իսկ 20:00-23:00՝ տարագային եւ մանրանկարչութեան բաղադրիչ ընդգրկող նմոյշներու հաւաքածոներու անհատական ցուցադրութիւն «Տերեան մշակութային կեդրոնի եւ անհատ ձեւաւորողներու մասնակցութեամբ»:



Յունաստանի Հայ Կաթողիկե Առաջնորդարան

Ձեզ կը հրաւիրէ ներկայ գտնուելու յատուկ հանդիսութեան մը յիշատակելու համար



Նազարեթ Խուպեարեան Սարո Զաւէն Տէմիրճեան

Երեւանի 2800 ամեակը

Հովանաւորութեամբ
Հայր Յովսէփ Թ.Ծ.Վ. Պէգազեանի
Առաքելական Կառավարիչ Յունաստանի
Հայ Կաթողիկե Համայնքին

Գեղարուեստական ղեկավար
Սարո Զաւէն Տէմիրճեան

Տեղի կ'ունենայ Չորեքշաբթի 27 Յունիս 2018,
երեկոյեան ժամը 9ին, Սուրբ Գրիգոր
Լուսաւորիչ Եկեղեցոյ ներքակին մէջ -
Նէոս Գոզմոս:

Յաւարտ Հանդիսութեան հաճոյք ունի նաեւ
Ձեզ հրաւիրելու

Տաղանդաւոր Գծագրիչ եւ Գանդակագործ
Նազարեթ Խուպեարեանի

անդրանիկ ցուցահանդէսին
որ տեղի կ'ունենայ Առաջնորդարանիս
հիւրանոցին մէջ:

Յ.Գ. Այս համեստ ցուցահանդէսին նպատակն է
մեզ ծանօթացնել մեր պատմական հոշակաւոր
անձնաւորութիւններուն հետ:
Ընդհանուր հրաւեր



ՄԱՀԱԶԴ

Տիկ. Լուսաճին Առաքելեան, այրի Տիկ. Գաթրինա Առաքելեան եւ զաւակները՝
Առաքել եւ Մարիա եւ Անասթասիոս եւ Անասթասիա եւ զաւակը, Տէր եւ Տիկ.
Վարդան եւ Անթառամ Առաքելեան եւ զաւակները՝ Յակոբ եւ Էլէնի եւ զաւակները
եւ Անասթասիա եւ Սթէլիոս, եւ համայն ազգականները կը գոժեն մահը իրենց
զաւակին, հօր, մեծ հօր, եղբօր եւ հարազատին՝

Յովհաննէս Առաքելեանի

որ պատահեցաւ 20 Յունիս, 2018ին, եւ մարմինը ամփոփուեցաւ Աթէնքի Գ.
գերեզմանատունը:

Ցաւակցութիւն


Մեր խորին ցաւակցութիւնները եւ վշտակցութիւնը կը յայտնենք Առաքելեան
ընտանիքներուն եւ համայն պարագաներուն իրենց զակին, հօր, մեծ հօր եղբօր եւ
հարազատին՝

ընկ. Յովհաննէս Առաքելեանի

մահուան տխուր առթիւ:

Ռ. Ա. Կ.

“Արարատ” Մ.Մ.Միութիւն
“Արարատ”ի Տիկնանց Մարմին
“Նոր Աշխարհ” շաբաթաթերթ



**Շարժավար
կը փնտռուի**

Հ.Բ.Ը.Միութեան «Ա. Գալիփաքեան»
վարժարանը շարժավար կը փնտռէ,
դպրոցական նոր տարեշրջանին համար:
Յաւելեալ տեղեկութիւններու համար՝
փափաքողները կրնան դիմել մինչեւ Յունիս
29, 2018-ը, Հ.Բ.Ը.Միութեան գրասենեակի
հեռաձայնի թիւին .- 2109825685:

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Հ.Բ.Ը.Միութեան “Ա.Գալիփաքեան” վար-
ժարանին եղած են հետեւեալ
նուիրատուութիւնները:-
Պրն. Գեորգ Արապեան 1.900,00 եւրո
Տիկ. Միլվա Ներսէսեան 300,00 եւրո
Տիկ. Լուիզ Տէնէրճեան 200,00 եւրո:

**Սերժ Սարգսեանն Ու Ռոպերթ
Քոչարեանը Կը Զրկուին Գիւմրիի
Պատուաւոր Քաղաքացիի
Կոչումներէն**

Վերջերս
կայացած
Գիւմրի
համայնքի
աւագանիի
հերթական
նիստին,
ԳԱԼԱԻ
առաջ-
ջարկին համաձայն՝ որոշում տրուեցաւ
Ռոպերթ Քոչարեանը, Սերժ Սարգսեանն ու
Լեւոն Սարգսեանը (Լեւոնի եղբայրը) զրկել
Գիւմրիի պատուաւոր քաղաքացիի կոչումէն:
Այս մասին կը յայտնէ «Հրապարակ»ը:



Սերժ Սարգսեանին Գիւմրիի պատուաւոր
քաղաքացիի կոչում շնորհուած էր 2006ին, երբ
ան պաշտպանութեան նախարար էր:

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ
ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Սեփականութիւն
ԱՐԱՐԱՏ Մ Մ ՄԻՈՒԹԻՒՆ
Միսթու 33, Նիքէա, Յունաստան

Համակարգչային
շարուածքը եւ էջադրումը՝
ՆՈՐ ԱՇԽԱՐՀ շաբաթաթերթի

Տնօրէն՝
Ընկ. Մարգիս Խաչատուրեան
Արտօնատեր -
Փաստաբան՝
ընկ. Յակոբ Տէսճեան

“NOR AΣXAP”
Αρμένικη Εβδομαδιαία
Εφημερίδα
Ιδιοκτησία “ΑΡΑΡΑΤ”
Φιλολογικό Αθλητικό Σωματείο

Διευθυντής
Σαρκίς Χατσατουριάν
Εκδότης -
Ιάκωβος Φετζιάν Δικηγόρος
Σηστού 33 - TK 18450 - Νίκαια
Τηλ: 210-4917636
“NOR ASHKHAR”
Armenian Cultural Social Weekly
33 Sistou Str.
GR 18450 NIKEA GREECE
Tel-Fax: 00+30+210-4917636

Բացի իմբագրականներէն,
յօղուածագիրներու տեսակէտ-
ներն ու գաղափարները անպայ-
մանօրէն չեն արտայայտեր թեր-
թին ուղեգիծը:

Յունտի կիրճի Հրաշալիքները Աւելի Հասանելի Դարձան Զբոսաշրջիկներուն

Յունտի կիրճը յայտնի է իբրև արցախցիներուն ու Արցախի ժամանած հիւրերու, զբոսաշրջիկներու կողմէ սիրուած վայր: Յունտի կիրճին մէջ գտնուող «Ձունտիկներ» (հովանոցներ) կոչուող իւրօրինակ տեսարժան վայր հասնիլը այսուհետեւ կարելի է աւելի կարճ, բարեկարգ ու ապահով արահետով: Ըստ «Ապառաժ»-ի՝ Արցախի մշակութային, երիտասարդութեան հարցերու եւ զբոսաշրջութեան նախարարութեան եւ Հայ լեռնագնացներու միութեան (Armenian hikes association) համագործակցութեամբ ոչ միայն բարեկարգուած է արահետը, այլ նաեւ կառուցուած է փայտեւ ապահով կամուրջ՝ գետը անցանելի դարձնելու համար:



Նշենք, որ կամուրջի բացումը տեղի ունեցաւ Կիրակի, 17 Յունիսին: «Հայ լեռնագնացներու միութեան (Armenian hikes association) հետ իրականացուող համագործակցութիւնը շարունակական պիտի ըլլայ: Անոր արդիւնքով Արցախի հրաշալի բնութիւնն ու տեսարժան վայրերը աւելի հասանելի պիտի դառնան զբոսաշրջիկներուն: Յունտի կիրճ տանող արահետի բարեկարգումը այս ծրագիրին յաջող մեկնարկն է», - նշեց բացման հանդիսութեան ներկայ գտնուող նախարար Սերգէյ Շահուերդեան: Բարեկարգման գաղափարը ծագած է անցեալ տարի, երբ Թելմա Ալթուն Արցախ կը գտնուէր: Արշաին ընթացքին, հասնելով Յունտի կիրճ, ան խոստացաւ, որ կամուրջներու հարցը պիտի լուծուի: «Առաջին կամուրջը արդէն պատրաստ է: Կը ծրագրենք Շուշիէն մինչեւ Քարին տակ հատուածին վրայ երեք կամուրջ կառուցել: Բացի այդ, ծայրէ-ծայր բարելաւուած է ամբողջ արահետը, դժուարանցանելի հատուածները փոխուած են, կառուցուած են նոր արահետներ», - հպարտութեամբ յատնեց Հայ լեռնագնացներու միութեան ներկայացուցիչ Գեորգ Գասպարեան: Յայտնենք, թէ երկրորդ փայտեւ կամուրջի շինարարութիւնը պիտի սկսի Յունիսին:

Հայաստանէն Պտուղ-բանջարեղէնի Արտահանման Ծաւալները Աւելցած են

Հայաստանի Հանրապետութենէն, Յունիս 15-ի դրութեամբ, ընդհանուր առմամբ արտահանուած է 67,294 թոն թարմ պտուղ-բանջարեղէն՝ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի 33,819 թոնին դիմաց: Արտահանուած է 14,752 թոն ծիրան՝ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի 26 թոնի դիմաց: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերու բաժինէն: Հայկական թարմ պտուղ-բանջարեղէնը մասնաւորապէս արտահանուած է Ռուսիոյ Դաշնութիւն շուրջ 64,178 թոն, մնացեալը՝ Վրաստան, Պելառուսիա, Ղազախստան, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Պելճիքա եւ Ռումանիա:



ՆՈՐ ԳԻՐՔԵՐ. «Արաս»-էն Նոր Գիրք

«Արաս» հրատարակչատունը կը շարունակէ գրականութեան մասնագէտներուն եւ ընթերցողներու ուշադրութեան յանձնել Ի. դարու արեւմտահայ գրականութեան տիրական դէմքերէն Չապէլ Եսայեանի ստեղծագործութիւնները: Եսայեանի անդրանիկ՝ «Մպասման Սրահին Մէջ» վէպը առաջին անգամ առանձին հատորով տպելէ ետք, «Արաս»ը այժմ այլ հատորով կը ներկայացնէ «Շնորհքով Մարդիկ» եւ «Հլուները Եւ Ըմբոստները» վէպերը:



Առաջինը «Շնորհքով Մարդիկ»ը, տպուած է Պոլիս, 1907-ին, «Մագայեան» տպարանէն իբրև «Նշան Պապիկեան» մատենադարանի հրատարակութիւն:

Վէպը կը պատմէ անցեալին ամիրայական վերնախաւին պատկանող պոլսեցի ընտանիքի մը մութին մնացած պատմութիւնը, անոր գաղտնիքները եւ կը բացայայտէ ներքին փտածութիւնը: Սկիւտարի ու Բերայի մէջ ընթացող պատումը կը հիւսուի Յակոբի ու Չարուհիի շուրջ: Վէպին գլխաւոր կերպարները մարդիկ չեն միայն, այլ նաեւ Պոլսոյ գեղեցկութիւնները Չամլըճան, Ոսկեղջիւրի ու Վոսփորի տեսարանները: «Շնորհքով Մարդիկ» վէպը տպագրուած է նաեւ Սովետական Հայաստանի մէջ, 1959-ին:

Գիրքին մէջ տեղ գտած միւս վէպը կը կոչուի «Հլուները Եւ Ըմբոստները», որ առաջին անգամ կը հրատարակուի առանձին հատորի մը մէջ: Համիտեան բնապետութեան շրջանէն պոլսահայ իրականութենէն դուրս գալով կիսաարտայայտ վէպը իբրև թերթոս նախ տպագրուած է 1906-ին, Լեւոն Լարենցի խմբագրութեամբ Եգիպտոս հրատարակուող «Ազատ Բեմ» հանդէսին մէջ:

Չապէլ Եսայեան գործածած է Շահան ծածկանունը: Վէպէն ընդարձակ հատուած մը հետագային Օսմանեան սահմանադրութեան վերահռչակումի օրերուն, լոյս տեսած է նաեւ «Չայն Հայրենեաց»ին մէջ, զոր Լեւոն Լարենց սկսած էր խմբագրելու Պոլսոյ մէջ:

Բացի այս վէպերէն, հատորի աւարտին գետեղուած է ֆրանսահայ գրագէտ Գրիգոր Պըլտեանի «Երկու Վէպեր» խորագրեալ վերջաբանը եւ բանասէր Մեւան Տէրիմեանի մէկ ուսումնասիրութիւնը, ուր ցոյց կը տրուի «Շնորհքով Մարդիկ» վէպի պոլսական ու սովետական հրատարակութիւններուն տարբերութիւնները:

Չապէլ Եսայեանի նոր հատորը, որուն կողքին վրայ տպուած է Կարապետ Եազմաճեանի մէկ գեղանկարը, հասցեագրուած է դպրոցական բարձր տարիքի պատանիներուն, ինչպէս նաեւ ընթերցող լայն շրջանակներու:

Չապէլ Եսայեան՝ Բուն անունով Չապէլ Յովհաննէսեան, ծնած է 1878-ին Սկիւտար: Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրի Ս. Խաչ վարժարանին մէջ: Տասնեօթ տարեկանին գացած է Փարիզ եւ հետեւած Սորպոնի գրականութեան դասընթացքին: Այնտեղ ամուսնացած է նկարիչ Տիգրան Եսայեանի հետ: Գրական իր նախափորձերը կատարած է Արշակ Չօպանեանի «Ծաղիկ» եւ «Անահիտ» թերթերուն մէջ: Փրկուած է Մեծ Եղեռնէն փախչելով Պոլկարիա եւ անկէ անցնելով Կովկաս, ուր տարած է հանրային եւ ազգային կեանքը շահագրգռող աշխատանք: 1920-էն ետք անցած է Եւրոպա: Ազգային գործունէութեան առընթեր զբաղած է նաեւ գաղթականներու եւ որբերու տեղաւորման հարցերով: 1927-ին կ'այցելէ Խորհրդային Հայաստան եւ Փարիզ վերադարձին կը հրատարակէ «Պրոմէթէոս Ազատագրուած» հատորը:

1933-ին կը տեղափոխուի Երեւան եւ հոն կը շարունակէ իր գրական գործունէութիւնը: Կը պաշտօնավարէ պետական համալսարանին մէջ իբրև դասախօս, աւանդելով արեւմտեան երկիրներու գրականութեանց պատմութիւն: 1937-ին կ'աքսորուի՝ դառնալով Մթանիլեան բնութիւններուն զոհը: Հետագային կը յայտարարուի, որ ան մահացած է 1943-ին: